Ն. 4279 1880 ՓԵՏՐՎԱՐ 8 ՇԻՄԱՍ ԵՒՐՄԻՊԻՐԻՆՇԻ Ս ԱԼԱՖՐԱՆԿԱ 20 ՓԵՏՐՎԱՐ ՇԻՄԱՍ Ն. 4279

ՏԻԱԹԼԱՐ

Իսթանպոլ իչին՝
Պիր սէնէ, մէճիտիյէ 10
Ալթը այ, » 5
Իւչ » » 2 ½

Թաշրալար իչին
Պիր սէնէ, մէճիտիյէ 12
Ալթը այ, » 6
Իւչ այ, » 3

Բօսթա իւճրէթի պիրէ այիտ տիր։

Պիր նիւսխէ 40 փարա մէթալիք

# Ամսագրաւոր Եփրատ

ԻԼԱՆԼԱՐ

Պիրինճի տէֆա իչին սաթըրը 3 ղ.
Իքինճի » » » 2 ղ.
Իւչիւնճիւ » » » 1 ղ.

Իլան սըրասընա գօնուլմասան իլա նաթ ու իսթարաթը սաթըրը 5 ղ

Մէքթուպլար Կ. Ց. Փանոսեան իսմինէ եաղըլըր։

Իսթանպոլտա, Գալաթատա Բէնլի չէնպիհ-պազարընտա Իրսի խանընտա Ն. 41։

ՌԷՊԻ ԻՒ ԷՎՎԷԼ Ն. ՄԻՆԱՏԻՒ ԷՐՃԻԵԱՍ ՇԱԲԱԹ Ա

## ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

### ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Ս. Բէթբսպուրկ 18 փետր.

Գըշ սարայընտա բաթլաեան լաղըմ տինամիթ նամ էճզայի նարիէտէն իմալ խորմիշ խի։

Իմբէրաթօր Պուլղարիսթան բրէնսի իլէ միւսահէպէթ մինասիպէթի իլէ կէհիքմիշ, վէ պու հալ միւշարիւէյհի գուրթարմըշընը։ Հիւքմտարլարը հիւմիէսի, իմբէրաթօրու թէպրիք իյէմիշլեր տիր։ Սարայտա սէքիզ քիչի ֆէվթ վէ 45 քիչի մէճրուհ օրմուշ տուր։

Ժէնէրալ Ինեաթիէֆին մէմուրիեթլէ թէհէրանա աղիմէթ իտէճէյի եալանա չըգարըլըրեօր։

Ռօմա, 18 փետր.

Մէպուսան վէ աեան մէճլիսլերի քիւշատ խորմիշ տիր։

Գրալ նութգընտա, Իթալեանըն, պիւճիւնէ տիւէլը մուազամա իլէ հիւսնի մինասէպաթտա պուլընտըղընը պէեան, վէ Իթալեանըն, սուլէն իպգասընը, վէ Պէրլին մուահէտէսի ահքեամընը թէմամի իլէ իճրասընը շէտտէթլէ արզու էյլեաիկինի վէ Իթալեա իթթիհատը վիճուտէ կէլուիքտէն սօնրա իթթիֆագա չալըշաճաղը հագգընտա մուգատտէմա իթմիշ օլտուղու վատը էյֆա իտէճէկինի իլավէթէն տէրմիան էյլէմիշ տիր։

## ԹԻՎՃԻՀԱԹ

Խարիճիեէ թէշրիֆաթճըլըղը, բիւթպէյի ուլէա սընըֆը սանիսիյլէ մուավինլիկինտէ պուլունան Իպրահիմ պէյ էֆէնտիեէ.

Էսիրնէ վիլայէթի ամֆիթէրատարլըղը, վէ քեայէթինէ թայէին օլունմուշ օլան Գրոս-Քիսիսէ մուհասէպճիսի սապրգ Մուսթաֆա էֆէնտիեէ.

Տէրսաատէթ պիտաեէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի ադա միւլազիմլիկի, Խթինթադ միւտիրի Բէչատ էֆէնտիեէ.

Տէրսաատէթ պիտաեէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի միւտաայի ումումի մուավինի սանիլիկի, ումուրը հուգուգիեէ գալէմի միւմէյիզի Շէֆիզ էֆէնտիեէ.

Տէրսաատէթ պիտաեէթ մահքէմէսի ճէզա տաեիրէսի միւտաայի ումումի մուավինի սալիսլիկի, Եօզկատ Թիճարէթ մահքէմէսի բէյիսի Առաքել էֆէնտիեէ.

Իւսկիւտար պիտաեէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի ադա միւլազիմլիկի, Օրթաքէյ գազասը միտտաայի ումումի մուավինի Օհաննէս էֆէնտիեէ.

Իւսկիւտար պիտաեէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի միւտաայի ումումի մուավինի սալիսլիկի, Տէրսաատէթ պիտաեէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի զապթ քէթէպէսինտէն Եավէր էֆէնտիեէ.

Պէյօղլու պիտաեէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի ադա միւլազիմլիկի, Իւսկիւտար պիտաեէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի քէթէպէսինտէն Նազիմ պէյ.

Պէյօղլու պիտաեէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի միւտաայի ումումի մուավինի սանիլիկի Աղաբիոս էֆէնտիեէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

## ՏԱԽԻԼԻՅԷ

Եունան հուտուտու մէսէլէսինէ տայիր Ինկիլթէրրա տէվլէթի թարաֆընտան թէքլիֆ օլունան յօմիսիօն մատտէսի հագգընտա հէնուզ Պապը Ալիեէ մալիումաթը ըսմիեէ թէպլիղ օլունմամըշ իսէ տէ, ալընան զայրի ըսմի խապէրլէրտէն, մէզքիւր թէքլիֆին եապընտա պէեան օլունաճաղը անլայշըլաբզընտան, օլ պապատէ լեգթիզա իտէն թէտապիրլէր միւզաքերէ օլունմադ լուզրէ, տիւնքի կիւն ֆէվգէլատէ օլարադ, Պապը Ալիտէ, Սաֆվէթ բաշա հազրէթլէրի տախի հազրը օլտուգլարը հալտէ, էնճիւմէնի մախսուսը վիւքէլա իճթիմա իթմիշ տիր։

—Իսթանպոլուն պէեանընա կէօրէ, չէհիր էմանէթի, բաթէնթ ըէմիսին թահսիլի իչին Թիւրքճէ վէ սայիր լիսանլարա աշնա պիր թադըմ կէնճ մէմուրլար դայա իթտիրմէքտէ տիր։ Մէմուրինի մէզքիւրէնին մաաշաթը մահիեէ պէչ լիրա օլաճադ տը։

Պու մէմուրլար իչին եարբլան իւնիֆօրմա, չէհիր էմանէթի թարաֆընտան գատպուլ օլընմըշ տը։ Պու իւնիֆօրմալար, էրբաբլարը էյլպիսէսինէ թէմամի իլէ միւշպիհ օլուպ, պու մէմուրլար եաղընտա իճրայի մէմուրիեէթէ պաշլանաճաղլար տը։

—Էտիրնէտէ պուլընան պիչարէկեանը միւհանճիրինէ թէվզի օլընմադ իւզրէ Բարիսէէի բրօթէսթան ճէմիեէթը մէզհէպիէսի ըէյիսի մարիֆէթի իլէ, էֆրասը էհալիսէն պին ֆրանգ մըգտարը ճէմ օլընբպ, Էսիրնէտէ մուգիմ Ֆրանսա գօնսօլոսունա մուգատտէմա Ֆրանսա հիւքիմէթէ [illegible] պին ֆրանգ իլէ օն պին օգկա էթմէք թապլա իթտիրիլէրէք միւհաճիրինէ թէվզի օլընմըշ տը։

—Իրանտան վէ Պասրա թարիգիյէ հինտիսթանտան վէ սայիր մահէլլէրտէն կէլէճէք մահսուլաթը էճնէպիեէտէն ալընակէլէն խոխալթ ըէմիսինի, պուզատայ վէ արբատան ալթը այ միւտտէթ իչին ալընմամասը իչին, բամազան աեընատա վէրիլմիշ օլան գարարը, մայիս նիհաեէթինէ գատար թէմմինէ իրատէյի սէնիյյէ զուհուր իթմիշ տիր։

—Պէրլին սէֆիրի Սատտուլլահ պէյ, էֆէնտի հազրէթլէրինին նամիզաճ օլտուգլարը մաէթթէէսիֆ իչիտիրմիշ տիր։

—Կօսինէ մէսէլէսինէ թէվասիւֆ իթմէտէն Իթալեա տէվլէթինին էլ չէքմիշ օլտուղունու եաղմըշ իսէքտէ, Վաղըթ զաղէթասընը պէեանընա կէօրէ, տէվլէթի միւշարիէյհա մէզքիւր մէսէլէտէն էլ չէքմիշ օլմաեբպ, օլ պապատէ միւզաքերաթը միւսայէմէթքեարանէտէ տէվամ օլունտուղու կիպի, կոսինէեէ մուգապիլ թէրք օլունաճաղ արազինին պիր գբսմընը Գարատաղ բրէնսի գապուլ էյլէմիշ, վէ գբսմը տիկէրի հագգընտա հէնուզ պիր կիւնա միւթալաա պէեան իթմէյիպ, ֆագաթ տիբլօմաթլարընը թախմինաթընճա, գբսմը տիկէրինի միշարիէյհ գապուլ իթմէք նիհէթինտէ պուլունմուշտուր։

—Բաթէնթա վէրկիսինին իճրասընա, Ֆրանսա, Ավսթրիա վէ Իրան խէֆարէթլէրի թարաֆընտան մուխալիֆէթ կէօսթէրիլմէքտէ օլտուղունու, վէ մէմալիքի Մահրուսէտ սաքին Սբրպեսթան թէպասընը, տիւէլի սայիրէ թէպասը իմթիհազաթընա նայիլ օլմալարընա, Պէրլին ահանամէսի ճէվաղ կէօսթէրմէմիշ օլմաղլէ, միւխթէլիթ գօմիսիօնաբրպիսթան թէրճէմանընընը տա օլունմասընը Լէվինթ Հէր զաղէթասը եաղընեօր։

—Պու կիւնքի Անօլու Բում նամ զաղէթատա օնտուղունա կէօրէ, Գայսէրիեէտտադը էրճիեաս տաղընընը էթէրլինտէ իւչ եէրտէն կիւնտուզէ թիւթիւն չէգրիպ, վէ կիճէյէրտախի ալէվ չէգմադաա օլտուղմէօրիւմէքտէ իմիշ։

—Կօսինէ վէ Բէյեա մուգապիլ Դարատաղա վիլէճէք արազի հագգընտա միւքէրրէեէ մէմուր ասքերի գօմիսիընընը Պապը Ալիեէ թագտիմ օլան դարարը Տէրսաատէթ Իթնա սէֆիրի գօնթ Գօրթիեէ թպլիղ օլընմըշ տը։

—Տամատ Մահմուտ փաշա հազրէթլէրի տէրսանի քէբրիտէ վաբօր իշլէթմէք իմքանընընը, Ֆարտիւ Պօսֆօր զաղէթասը միւտիրը մէսուլը միւսիւ Ֆրանգօբուլօ իլէ միւսիւ Նիգօլատեէ իհալէ վէ իլգամ իթմիշ տիր։

Փաշայի միւշարիէյհէ իթթասը մէշրութ օլան մէալիղին էմիր թէտիէսինի միւսիւ Ֆօրճի վէ Զարիֆի տէրիւհտէ իմտիյազլարի կիպի, Լէվընթ Հէրբլոը բիվաեէթինէ կէօրէ, միւմայիղ հիմ Քիրիագօբուլօ վէ Նիգօլատեէ տախիրէն մուգավէէնատէի, միւմայիղ հ Զարիֆիեէ տէվը իթմիշլեր տիր։

Տէրսաատէթ թրամվայ շիրքէթի միւտիրի սապրգը միւսիւ Լբվալ, Իշպու իտարէյի ճէտիեէեէ միւ[illegible] պին ֆրանգ իլէ օն պին օգկա էթմէք թապլա իթտիրիլէրէք միւհաճիրինէ թէվզի օլընմըշ տը։

—Իտարէյի ճէտիտէ պիր գաչ կիւնտէն պէրու իչիֆայի խըզմէթէ միւպաշէրէթ իթմիշ իսէ տէ, պու կիւն սաբէթը ըէսմիեէտէ իշէ պաշլանաճաղ տը։

Եէնի իտարէնին վաբօրլարընա տէօրթ վաբօր տահա զամմ օլընաճաղ, վէ պունլարընը իքիսի փաշայի միշարիէյհ թարաֆընտան տամընը ալընաճաղ տը։

—Սուրէթի մէվլուգէտէ բիվաղէթ օլունտուղունա կէօրէ, Ալմանեա հիւքիմէթի, Եունան թահսիտի հուտուտ մէսէլէսի իչին թէշրիլի մուգարրէր օլան միւթթէլիթ գօմիսիօնու միւզաքերաթը էտասը իւզրէրինէ, տէվլէթլէրճէ պիր իմթիֆագ հասրլ օլմասը լազըմ կէլտիկինի պէեան էյլէմիշ տիր։

—Շիրքէթի Խայրիեէ հիսսէտարանը, թիճարէթ նէզարէթի ճէլիլէսինտէ պիր գօմիսիօն ագա խտէրէք, պէհէր հիսսէնին պէշ հիսսէ իթիպարբյլա իքի պին հիսսէնին օն պինէ իպպաղընը միւզաքերէ իթմիշլեր տիր։

Հիսսէտարանլարընը պունտան մագսատի, Շիրքէթի հիսսէլէրինին ալընբպ սոթբլմասընը գէլայլաթմագ իչին իմիշ։

—Տիւէյի սայիրէ, բաթէնթանընն գապուլինի պիր ուսուլի թէֆթիշիեէ թաալիգ իթտիքլէրինտէն, մէսէլէնին եէնիտէն թէտագիգ օլունաճաղընը զաղէթալար եաղընեօր։

—Կէչէն կիւն Իսմայիլ բաշա հապրէթլէրինին թահթը ըիսաէթինտէ օլարագ, թէշէքքիւլ իթմիշ օլան տիվանը հարպ հէյեէթի, պիր գաչ աէֆա մապէյնի հիւմաեունտա թէճէմմիւ իտէրէք, պունտա ասքէրին թանզիմաթ վէ թէնսիգաթընա տայիր միւզաքերաթ ճէրէեան իթմիշ տիր։

Պիր գաչ կիւնտէն պէրու իչիտիլէն պիր ըիվաեէթէ նազարէն, պու տիվանը հարպ հէյեէթինէ սատրբ էսպագ Խայրէտտին բաշա հազրէթլէրի տախի տախիլ օլունաճաղլար իմիշ։

---

(Էմլաք վէ թէմէթթիւ վէրկիսինին նէվ վէ նիսպէթի պէեանընտա տը.)

(Սալը կէնէ նէ-էէդրենդէ-էս)

Եէտինճի մատտէ—Պէյէտի վէ նահիեէ մէճլիսլէրինին գարարլարընա ասհապը էմլաք թարաֆընտան թէքրար իթիրազ օլընաբզը վէ եախօտ պու գարարլար վէրկի մէմուրլարը թարաֆընտան գատպուլ օլընմատըղը հալտէ, պու գարարլար նիհաեէթ օն պէշ կիւնտէ գատար նահիէնին մէրպուտ օլտուղու գաղա մէճլիսի իտարէսինէ կիտէճէք վէ մէճլիսը մէզքիւր տախի հէվալէ թարիխինտէն օն պէշ կիւնտէ գատար բէյլինի պէեան իտէճէք տիր, վէ մէճլիսի իտարէյի գաղանընը գարարը գաթի իլէ իճրա տը։

Մէքիզինճի մատտէ—Տէրսաատէթտէ իթիրազնամէլէրին իսթիմանի տէվայիրի պէլէտիեէտ վէ տէրէճէյի սանիեէտէ պունլարընը թէտգիգի իլէ պիր գարարը գաթի իթթիֆաղը չէհիր էմանէթի մէճլիսի իտարէսինէ այիտ տիր։ Պու մէճլիսին գարարը տախի գաթի իլէ իճրա տը։

Տօգուզընճը մատտէ—Թահրիր ու թախմին մուամէլաթը խիթամ պուլաբգտան սօնրա, թէմէթթիւ վէ էմլաք վէրկիսի իչին վէրկիյի վիրէճէք էշխասա նիւմէրօլու վէ գօչանը մաթպու, վէ հէր թադսիթ իչին գուրբանը վէ հէր սէնէ [illegible] քէրէսի թէզվզի օլընը։ Պէ թահսիլաթ վուգու պուլաբգճա, մուամէլաթը ճարբէսի, խանէյի մախսուսընա գայտ օլընը։

Օնընճը մատտէ—Միւբէյլէֆ օլաբգլարը էմլաք վէ եա թէմէթթիւ վէրկիսինի էվգաթը մուայէնէսինտէ իյֆա իթմէկէնկեր հագգընտա թահսիլի էմիալ նիզամնամէսինէ թէվֆիգան մուամէլէ օլընը։

Օն պերինճի մատտէ—Էմլաք վէրկիսի իլէ աշար վէ աղնամ ըէսմի հագգընտա մէվճուտ օլան նիզամաթը իշ պու գարարնամէ ահքեամընա մուզայիր օրմանան ահքեամը քէմաքեան մէրի իւլ իճրա օլաճաղ տը։

Ֆասլը ռանի, աշար վէ աղնամ բուսումընը սուրէթը իտարէսի պէեանընտա տը։

Օն իքինճի մատտէ—Կէրէք տօղրուտան տօղրուեա, վէ կէրէք պիլ վասթա ալընան վէրկի վէ աշար իլէ թէքալիֆը սայիրէնին նիսպէթը էսասիէսի, վէ թէվզիեաթ վէ թահսիլաթը, նիզամաթը ճէտիտ իլէ իսլահ օլընճաղ, վէ պունլարընը թանզիմ ու նէշրինէ գատար էլեէմ ճարի օլան դավանին ու նիզամաթ պագի գալաճաղ տը, չու գատար քի աշար հագգընտա իլթիզամ սուրէթի թէրք վէ իլղա օլընմըշ տը։ Ֆագաթ վարիտաթը էօշրիեէ մուգապիլինտէ արազի վէրկիսի թէպսիիւն իտինճէեէ գատար աշարընը իսթիֆասը, վէ գուեուտ ու մուամէլաթընն իտարէսի մալիեէ խազինէսինտէ աշար էմանէթի, վէ վիլայեէթ վէ լիվա վէ գաղա մէրքէզլէրինտէ տայիմի աշար մէմուրլիեէթլէրի թէշրիլ օլընարագ, անլէրին մարիֆէթլէրի իլէ իճրա օլընաճաղ, վէ աշար էմանէթի իլէ վիլայեաթտա պուլընաճաղ աշար մէմուրլարընընը վազիֆէլէրինէ տայիր մալիեէ նէզարէթինտէն թալիմաթը մախսուսէ վիրիլէճէք տիր։ Վէ աղնամ վարիտաթընընը իտարէսի իլէ մուամէլաթը տախի աշար էմանէթինէ, վէ շիւպաթընա մուհավվէլ տիր։

Օն իւչինճիւ մատտէ—Թահսիլի վարիտաթ իշինէ ժանտարմա հէյեէթի վէ զապթիեէ գարբշտրբրլմասեբպ հէր վիլայեէթտէ սընուֆը էհալիսէն թէշբիլ օլընան թահսիլատար սընբֆը մէմուր տը, վէ պունլարընը էվսաֆ ու վէզայիֆի նիզամը մախսուս իլէ թայէին գելընմշտը։

Օն եէօրտիւնճիւ մատտէ—Հէր գաղատա թահսիլ օլընան զէխայիր ու հուպուպաթը էօշրիէնին ճինս ու մըգտարընը միւպէյլերին օլմագ իւզրէ օն պէշ կիւնտէ պիր քէրրէ գաղա աշար մէմուրու թարաֆընտան սանճաղ աշար մէմուրընա, վէ անընը թարաֆընտան, վիլայեաթ աշար մէմուրընա պիրէր ճէտվէլ կէօնտերիլճէք, վէ հէր վիլայեէթին շամիլ օլտուղու էլվիեէտէն կէլէն ճէտվէլլէր եինէ օնպէշ կիւնտէ պիր քէրրէ վիլայեաթ աշար մէմուրինի թարաֆընտան աշար էմանէթինէ իրսալ գելընաճաղ տը։

Օն պէշինճի մատտէ—Կէրէք աշար էմանէթինտէ, վէ կէրէք վիլայեէթ վէ գաղա վէ լիվա աշար մէմուրլարը նէզտինտէ զէխայիր վէ հուպուպաթը էօշրիէնին ճինս ու մըգտարը, վէ թարիխը խսթիֆասը, վէ սայիր թաֆսիլաթ ու մուամէտերիլէն նիւմունէլերէ թէվֆիգան թանզիմ օլընաճաղ տէֆթէրլէրէ դայտ օլընը։ Պու տէֆթէրլէր, նիւմէրօլու վէ մաթպու, վէ հէր սահիֆէսի, աշար վէ մալ մէմուրլարը թարաֆընտան մէօհիւրլի օլաճաղ տը։

Օն ալթընճը մատտէ—Հէր գաղատա զէխայիր ու հուպուպաթը պիղ ու գապզի իչին պիրէր անպար մէմուրու թայէին օլընաճաղ, վէ իշ պու մէմուրլար, մահէլլէրի իտարէ մէճլիսլերի մարիֆէթի իլէ քէֆալէթէ բապթ օլընը, սանաբգ էմինլերի հագգընտա մէվզու օլան ուսուլէ թէվֆիգան իլի սէնէտէ պիր քէրրէ թէպտիլ օլընաճաղ տը։

Օն եէտինճի մատտէ—Հէր գաղատա թահսիլ օլընան զէխայիր վէ հուպուպաթը էօշրիէնին էվվէլա գաղա մէրքէզլէրի իլէ մէնսուպ օլտուղու վիլայեէթին տախիլ վէ խարիճինտէ իճապ իտէն մահէլլէրտէ մէրքէզլէրինտէ միւզայիտէյի ալէնիէսի իճրա օլընտըգտան սօնրա, մահէլլերի իտարէ մէճլիսլերինին ինզիմամը գարարբյլա սաթբլաճաղ, վէ էմրը միւզայիտէնին թաֆսիլաթ ու գարարլարը, վիլայեէթ զաղէթասբյլա, վէ սանճաղ վէ գազալարտա մաթպու էվրաղ իլէ իլան օլընաճաղ տը։

Օն սէքիզինճի մատտէ—Աշար մէմուրլարը նէզտինտէ ատէտը աղնամ բուսբմընա մախսուս օլմագ իւզրէ թութբլաճաղ տէֆթէրլէր, մալիեէ նէզարէթինտէն կէօնտերիլէն նիւմունէլերէ թէվֆիգ օլընաճաղ տը։

Օն տօգուզընճը մատտէ—Աշարընը վէ աղնամ բուսբմընը թէտիեէ իտէնլերէ, մէմուրլարը թարաֆընտան այրը այրը մադպուզ իլմ ու խապէրլերի վիրիլէճէք, վէ իշ պու իլմ ու խապէրլեր տախի մէօհիւրլի վէ գօչանը օլաճաղ տը։

Եիկիրմինճի մատտէ—Աշար վէ

աղնամ մէմուրլարընդն միւֆրէտա-թը վէզայիֆի, մալիեէ նէզարէ-թինտէն վէրիլէն թալիմաթ իլէ թայ-ին գելընմէջ տը։

## ԽԱՐԻՃԻՅԷ

### Մ. ՏԸ ՀԱՑՄԷՐԼԷՆԻՆ ՃԷՎԱՊԸ

Մանը-Դիդէն 4276 ընջը Դէ-ոիէ-ինոգն
. դոէբայէ վէ իէրոմ

Պարօն տը Հիւպնէր, իքինճի պիր սիեահ նօգթա տահա իշար էյլէմիշ տիր քի, օ տախի հէնուզ թէսվիեէ օլունմամշէջ օլան մէսէլէլեր իլէ Շարգէն միւշէվվէշ հալի տիր։ Է-ֆէ՝նտիլեր, պէնտէնիզ եագէն վա-գելթտա, իշլեր արզու իթտիկիմիզ սուրէթի քէսպ իտէճէք տիր տէյի պիրբէյզամպէրլիք իթմէմ։ Նասրլ քի պարօն տը Հիւպնէր տախի իշար էյլէմիշ տիր, Պէրլին գօնկրէսինտէ թօրլանան տիրլօմաթլար, Շարգ մէ-սէլէսինի թէքմիլէն հալ ու թէսվի-եէ իթմիշ օլմալարընտան տօլայր էօեիւնմէէօրլար։ Զաթէն Պէրլին գօնկրէսինին մագսէտի, եագընտա վուգույի միւհթէմէլ օլան պիր մու-հարէպէ մուխաթարաընը մէն իթ-մէքտէն իպարէթ իտի։ Հաթթա տէվլէթլերտէն միւրէքքէպ օլան պիր իճթիմատ, վէրիլէճէք հէր գարար իչին իթթիֆագը արա մաթ-լուպ օլտուղու թագտիրտէ, տիւէլի միւշարիլէյհիւմատան հիչ պիրիսի, եալընըզ քէնտիսինճէ ֆայտէլի վէ կիւղէլ կէօրիւնէն, վէ զիեատէ քէնտի մէնաֆիյինէ մութաալըգ օ-լան խուսուսու իսթիհսալ իտէմէզ, չիւնքի էօյլէ պիր իճթիմատէ տա-յիմա տիկէրլերին տախի միւրաաը վէ գարարը գաթիլերի պիրլիքտէ օլարագ, մուպահասա իտիլիր։

Իմտի տէվլէթլեր, թարաֆլարընտան պիր թագըմ միւսաատէլէր իլէ, սուլհ ու սալահը մուհաֆազա իտէպիլմիշլեր տիր։ Զիւնքի միւսա-ատաթը մէզպուրէնին, Շարգատա-քի միշքիւլաթը հալ ու թէսվիեէ իթ-պի տէվլէթին հիւքմ իթմէմէսինէ սէզարէթիթմէքլիք, Ավստրիանընը ուսուլը աթիգա իճապաթընտան աբը, տէմիշ տիր, վէ Մ. Տէմէլ տախի պու սէօզէ մանէա վիրէրէք, Ավստրիա-Մաճար նուֆուզու եա-նընտա նիմ ճէզիրէտէ տիկէր հիչ պիր նուֆուզուն պուլունմամասը լազըմէ-տէն օլտուղունու սէօյլէմիշ տիր։ Պու խուսուստա պէնտէնիզ ալէլումում պարօն տը Հիւպնէրին սէօզիւնիւ գապուլ իտէրիմ, չիւն-քի պիզ Շարգտա նէ՝ եալընըզճա իճրայի նուֆուզ իթմէք, նէ՝ տէ էն պիւյիւք նուֆուզ սահիպի պիզ օլմագ իսթէրիզ։ Պիզիմ միւրաաը-մըզ, Շարգտա, տիկէր էվրօբա տէվլէթլերի իլէ պիր իթթիֆագ հա-րէքէթ իթմէքտէն իպարէթ տիր, վէ իշպու իթթիֆագ տայիրէսինտէ Շարգա էն զիեատէ եագէն օլան, վէ մէսէլէեէ էն զիեատէ ալէագա-տար պուլունան տէվլէթ, պիզ օլ-տուղումուզ հասէպիյլէ, հագգըյ-լա պիզէ այիտ օլան մէվգբի էլտէ իթմէք ազմինտէ պուլունմագտա-եըզ։ (Թահսին ալէամէթլերի։)

«Պու խուսուսա, պիւսպիւթիւն վէ եախօտ նիմ միւսթագիլ օլան քիւչիւք հիւքիւմէթլերի տախի բահաթ իթտիրէպիլիր։

Պիզ, բօլթիգա թէսոսիպինէ մէյեալ պիր տէվլէթ օլմաեբպ, քէն-տի սէատէթի հալիմիզի, ճիվարը-մըզտա պուլունան վէ էքսէրիսինին էհալիսի, պիզիմ մէմալիքիմիզտէ եաշաեան միլլէթլերտէն միւրէթ-լէպ օլան հիւքիւմէթլերին սէա-տէթի հալինտէ արարըզ։

Իշթէ, պու սէպէպտէն նաշի, Սբրպիսթանընն մէսլէք ու հարէ-քէթինէ թէաճճիւպ իտիեօրուզ, չիւնքի պիզ, քեաֆֆէյի հիւքիւ-մէթլերին քէսպի մամուրիեէթլերի իչին միւհթաճ պուլունտուգլարը խուսուսաթը, եանի մէնապիյի թիւճ-ճարիեէ վէ սանայիեէնին թէվսիի ներ Սբրպիսթան իմարէթիտէ թէք-ֆիֆ իթմիշ օլտուղումուզ հարտէ, իմարէթի մէղքիւրէ, Պէրլին գօն-կրէսինտէ վէրիլմիշ օլան գարարա մուխալիֆ օլարագ, պիր էյեամ թէքլիֆի մէզպուրու գապուլ իթ-մէքլիքտէ թէրէտտիւտ կէօսթէր-միշ տիր։

Պօսնա իլէ օլան միւնասէպաթը-մըզա թէապիւգ իտէն մէսէլէ հագ-գընտա պարօն տը Հիւպնէրին սէօյլ-տիկի սէօզլէրանն պու կիւնլիւք պահս իթմէք իսթէմէմ։ Եալընըզ հիւ-քիւմէթ նամընա օլարագ, չու գա-տար սէօյլէրիմ քի, պիզ, Պօսնա-տա միլլէթճէ պիր մէպտէ իթթի-խաղ իթմէտիք, վէ պիզիմ, օլ մէմլէքէթճէ ֆայդա ու թէսվիեէ էյ-լեեէճէք միլլէթճէ հիչ պիր մէսէ-լէմիզ եօգ տուր։ Հալ ու թէսվի-եէ իտէճէք օրտուղումուզ մէսէլէ, ասլի, միւթթէլիֆ մէզհէպլեր օլ-մասընտան, վէ մէզահիպի մէվճու-տէտէն պիրինին տիկէրլերինէ հա-քիմ օլմագ իսթէմէսինտէն ղու-հուր իտէն միւնազասա աբը։ Ան-ճագ շուրասը իգբար օլունմալը աբը քի, պու պիր միւշքիլ խըզմէթ տիր, վէ հիւքիւմէթի մահէլլեեէ-ճէ խայլի թէֆէքքիւրաթ վէ միւ-լահազաթը մուճիպ օլմադտա աբը։

Ֆագաթ Շարգտա պու մէսէլէ-լեր հեր նէ սուրէթ տախի քէսպ ի-տէճէք օլաբար, չու սէօզիւ իլլավէ իտերիմ, վէ պէն ըսկի հիւքիւմէթ-տէ պուլունտուղճա, հիւքիւմէթին իսթիթը հարէքէթի տէ պու օլա-ճաղընը սէօյլերիմ։ Մէղքիւր սէօզ, ֆան աբ Միլլերին քէնտիթէլիֆ-քէրտէսինին խիթամընտա սէօյլէմիշ օլտուղու աթիտէքի թապիր տիր։ «Պիլ ճիւմլէ էվվլտեը ումուր իչին թէվարիխի ումումիեէնին էն պիւ-յիւք աէրսի, իթիտալ աբը։» (Թահ-սին ալէամէթլերի։)

---

# ԱՖԱՅԻՆ

## ՔԻԹԱՐԸՄԸԶ ՊԱՀԱԼԸ ՏԸՐ

Գանղի ապճբեա սիւալ օ-լունսա, Բրընտան թէչէքքի իթմէքտէր, գանղի քիթապ թէչէլիֆ փերճէմէ իտէնէ սիւալ իտիլսէ, տիկի էմէք վէ զահ-մէթտէն գա, պիր թագըմ լի-բալար տափտէթ վիրտիկինտէն թէչէքքի մէքտէ տիր, գանղի թապխանէհիպինէ սիւալ օլուն-սա, քէղա եա զարար իթմէք-տէ օլուպ եախօտ ֆագրը հալ իւզրէ կէչիրմէքտէ օլմասընը խապէր վիրքտէ տիր, հէլէ քի-թապ վէ դէթա իչլերինէ չալըշ-մագտա օ զէվալը իշճիլերին հալլերինի չիչ սիւալ իթմէք խ-թէմէզ, զի, զաթէն մալիմուն-տան մալիուտուր, պու պէտապաթ-լար, կէնճլերինտէ, հիչ պիր վազըթտա գազանապիտի քէրիյ-լէ բահաթ ը էօմիւր կէչիրէմէ-տիքտէն պգա, հէլէ իխթիեար-լըգլարընտահսէ պիթիւն պիւ-թիւն պէտաթի օլմագտա տըր-լար։ չիւնքի էօյլէ պիր սանաթ վէ իշ տիր քի, այիմա կէնճլիկէ միւհ-թաճ օլուպ վէ հիչ պիր կիւն իգ-պալ եավէլ ալուպ տա, զիեատէ պիր չէյ գազանմագլըգ իւմիտ վէ իհթիմալի եօզ տուր։

Պու հագուլթէչէքքիլեր, պան-լար թարաֆընան ումումի օլտու-ղու հալտէ, արի տիկէր թարաֆ-տա, քիթապ գուեանլար օլսուն, թէչէքքիտէն դալի օլմաեբպ, իլլա ծնղար տախի, հէր կիւն, հէր չը-գան քիթապտան, պահալը տըր տէ-յերէք թէչէքքի իթմէքտէ տիր-լեր։ վէ զարկ եէրիտէ չու տուր քի, պունլարը թէչէքքիսի տախի հագգսըզ տէյիլ տիր։

Ցիմէք տիր քի, միլլէթիմիզտէ պու պիր տէրտ տիր, վէ մնատամ-քի տէրտ տիր, պունուն պիր չա-լընմագլըգ էլզէմիյէէթտէն տիր։

Պիզճէ պունուն չարէսի, պիրին-ճի օթլագճըլարը, չու պաեաղը-լըգտան վազ կէչմէքքիկէ չալըշմագ տըր, վէ պուտա պաշգա տիւրլու օլմաեբպ, իլլա, բարա վիրիպտէ քիթապ ալանլարը, ատամընա կէօրէ, եանի հալի վագթի եէրինտէ օլուպտա, օթլագճըլըգ իլէ քի-թապ օգումագ իսթէյէնլերէ հէմ վիրմէմէք վէ հէմտէ ութանընը-մագլա օլապիլիր։ Եօգտա պու իլ-լէթ միլլէթիմիզտէ օ գատար իլէ-րու կիմմէքտէ վէ աեբպ սաեբմա-մագտա տըր քի, պիր քիչի բարա վիրմէքտէ, վէ գբրգ քիչի մէճճա-նէն օգումագտա, վէ պուտա թէք-միլ միլլէթին պահալը քիթապ օ-գումագլըգա մէճպուրիյէթինէ, վէ պինատն ալէյհ եիւղէրճէ քի-թապլարը չըգարըլամամասընա, վէ միլլէթիմիզինտէ իսթիֆատ իտէ-մէյերէք մահրում գալմասընա սէ-պէպիյէթ վիրմէքտէ տիր քի, տր-թըգ պունատտա գիեատէ պիւյիւք պիր ֆէնալըգ օլմամ, տօլաեբ-տան միլլէթին խարապընը մուճիպ օլմագ տըր։

Իքինճի չարէ, հէր թարաֆտա, հիչ տէյիլ իսէ քիկեսէ մէքթէպլէ-րինտէ, պիրեր ընկերութիւն հիմ-մէթիլէ, պիրեր ուֆագ քիթիպ-խանէ քիշաիյլէ, հալի վագթի եէրինտէ օլմաեան զէվալըլար իչին պիր գօլայլըգ կէօսթէրմէք տիր քի, պու թարիգ իլէ, հիչ տէյիլ իսէ, պիր իքի եիւզ քիթիպխանէ ա-չըլըպ տա, պիր քիթապ չըգար չըգմագ, հիչ տէյիլ իսէ մէղքիւր քիթիպխանէլեր պիրեր իքիչեր նիւսխէտէն, պիր գաչ նիւսխէ իշ-թիրա իտերլեր, վէ պէօյլիքքի, հեր էմէք զահմէթ չէքիպ վէ մէ-սարիֆ իտէնլեր, պարի օնարընն սայէսինտէ, մէսարիֆլերինի չըգա-բաճագլարընա էմին օլարագ դայ-րէթ ալըպ վէ ճէսարէթ իտէճէք-լերինտէ շիւբհէ օլմասընգտան պաշ-գա, պու եօլ իլէ միլլէթիմիզտէ օ-գումագ տախի եաեբլըը։

Վէ իւչիւնճիւ չարէ տախի շու տուր քի, պարի էսկի վագըթլար-տա օլտուղու կիպի, պաղը սահիպ սերվէթ, մէսարիֆբէրվէր վէ խայր-խահ զաթլար, կերէք միլլէթիմիզին խայր ու մէնֆաաթը, վէ կերէք քէնտի շերէֆ ու իֆթիխարլարը նէյէթի մէմտուհէսիյլէ, միֆիտ քիթապլարընը թապ ու նէշրի եօ-լունտա, իզհարը համիյէթ իլէ ֆէտա քեարլըգ, վէ գալէմ սահիպ-լերինի թէչվիգէ հիմմէթ իթմէլի տիրլեր։

Եաղանլար, թապ իտէնլեր, վէ սաթանլար վէ օգուեանլար քէնտի հալլերինտէն թէչէքքի իթմէքտէ տիրլեր, եվվէթ, պու թէչէքքիէ-րին քեաֆֆէսի տախի հագգը տըր, լաքին, թագտիրաթ քիմոէ տիր, քիմէտէ օլմաեբպ, իլլա, միլլէթիմիզին պուլունտուղու հալ-տէ վէ կիտիշինտէ տիր. եօգտա, էվրօբա լիսանլարընտա պասբլան վէ սաթբլան քիթապլարա նիսպէթլէ, էն ուճուզ քիթապ միլլէթիմիզտէ պասբլմագտա վէ սաթբլմագտա տըր, նասրլ քի շու աթիտէքի վի-րէճէկիմիզ հիսապտան, բէք կիւ-սէճէկիմիզ օլուպ, հէմ քիրա, ղ օմի-[illegible] ռիֆի վէ քեարը օլմաեբպ, վէ քեա-ղըտը վէ պասմասը տախի օ գա-տար կիւղէլ օլմաբընը սուրէթտէ, տէյիլ պէշ ֆրանգա, իլլա, հաթ-թա օն ֆրանգա տախի սաթբլա-ճագ օլսա, եէնէ զարար իթմէքտէ տիր. սէպէ՞պ, չիւնքի, Ֆրանսըզ-ճատա պիր քիթապ էն աղը պի-բինճի տէֆա պէշ օն պին նիւսխէ պասբլըբդտան պաշգա, պատէհու պիր գաչ տէֆա տահա պասբլմագ-տա, վէ նիչէ տէֆա տախի, էլլի եիւզ, վէ իքի եիւզ պին նիւսխէ պասբլմագտա վէ սաթբլմագտա տըր. հալպու քի պիզտէ իսէ, այ-նի քիթապտան, էկէր եալընըզ պէշ եիւզ նիւսխէ սաթբլապիլիր իսէ, ատէթա պիր հիքմէթ սբրասընա կէչմէքտէ տիր. իմտի, պիր օրթա հիսապ պուլարագ իզհարը նիսպէթ իտէպիլմէք իչին, ֆիքրիմիզտէ, ֆրանսըզճա պիր քիթապ իչին, եալընըզ օն պին նիւսխէ թուրթուպ, վէ այնի քիթապընը պիզտէ թէրճէ-մէսի վէ սաթբշընը տախի, իւչ եիւզ նիւսխէ դբեաս իտէլիմ, վէ ֆրանսըզճասընին դբյմէթինի 1 ֆրանգ, վէ երմէնիճէսինին դբյ-մէթինի տախի 5 ֆրանգ թախմին իտէլիմ։

Ֆարզ իտէլիմ քի, երմէնիճէսինէ պէշ թօբ քեաղըտ կիտէճէք տիր, վէ թօբու իքիչեր մէճիտիյէտէն 10 մէճիտիյէ իտէճէք տիր, վէ տի-զիրմէք վէ թապ իտիրմէք, վէ ճիտ-լէտիրմէք իչին տախի, 190 մէճիտ կիտէճէք, վէ ճէման 200 մէճիտէ պալիզ օլաճագ տըր քի, պէհեր քիթապընն սերմայէսի, 14 դբ. տի-մէք օլաճագ տըր, վէ էկէր մէղ-քիւր քիթապտան, էվվէլ էմիրտէ, իքի եիւզ թանէ սաթբլաճագ օ-լուր իսէ, օնատլըդը չըգաբգտան ասնրա սերմայէսի տախի ալընմըշ, վէ եիւզ թանէ տէ քեարա գալմըշ օլաճագ տըր, վէ էկէր իգպալ եա-վէր օլուրտա ծնլարտա սաթբլըը ի-սէ, պիր գաչ այլար կէօզ նուրու տէօքիւպ զիհնլէր վէ ֆիքիրլեր եօրմուշ, վէ օն ծնպէշ լիրա թէհ-լիքէյէ գօյմուշ օլան պիրզէվալը, 100 մէճիտիյէ գազանմըշ օլաճագ տըր։

Հալպուքի Ֆրանսըզճասընա կէ-լինտիքտէ, տիզիլմէ վէ թապ իտիլ-մէ մէսարիֆաթը սայքի այնի մըգ-տարտա օլուպ, ֆագաթ քեաղը-տընա 300 մէճիտ զիեատէ կիտէ-ճէկի կիպի, 100 մէճիտ տախի էն չօղու ըէսիմլերինէ, վէ ֆարզ իտէ-լիմ քի 100 մէճիտտէ ճիլտէթտիր-մէյէ զիեատէ կիտէճէք տիր, ճէ-ման մէսարիֆաթը 500 մէճիտ ֆազ-լա օլաճագ, վէ քիլլի մէսարիֆա-թը 800 մէճիտ, եանի 3,500 ֆրանգ օլաճագ տըր։

Իմտի, մէզքիւր 10 պին քիթապ-տան, եալընըզ 8 պին գբթաբը, վէ եալընըզ պիրեր ֆրանգա սաթբը-տըղը թագտիրտէ, 5,500 ֆրանգ քեար իլէ իքի պին գբթա տախի քիթապ գալմըշ օլաճագ տըր, հայ-տէ շու 5500 ֆրանգտան 1500 ֆը-բանգընը տախի օնտալըգ վէ սա-յիրէ իչին չբգարալըմ, եէնէ գա-լըը 4000 ֆրանգ իլէ թիճարէթ քի, պիզտէ օլաճագ օլան թիճարէթին օն միսլի տիմէք տիր, վէ նասրլ-քի սէօյլէտիք, էօթէտէ իքի պին բար-չա տահա ֆազլա քիթապ վար տըր։

Վէ ֆրանսըզճա քիթապ թապ իթտիրմէքտէ օլանլար, էկէր խ-թէրլեր իսէ, պիր սէնէ զարֆընտա, օ եօլտա, էն աղը սէքիզ, օն վէ երկիրմի բարչա քիթապ պաս-տըրբպ վէ սաթապիլիրլեր, վէ օ նիսպէթտէ տէ բարա գազանա պի-լիրլեր, հալ պու քի պիզտէ պիր թանէսինի պաշա չբգարմագլըգ տախի չիւբհէլի վէ բէք չիւպհէլի տիր։

Շիմտի սօրարըզ, միլլէթիմիզտէ քիթապլար պահալը տըր տէյէն զաթլարա, քիթապլար պիզտէ՞ մի պասալը աբլար, ճօգտա, էն ու-ճուզ քիթապ սաթբլմագտա օլան ֆրանսը՞զճատա մը պահալը տըր։

Հէլէ մաազալլահ, պիզտէ պիր տատամ եանըլըպտա, պիրտէ բէ-սիմլի քիթապ թապ իթտիրմէ քիլիկէ գալգըշաճագ օլտա զարարտան կէօզ աչամանաճաղընտա չիւբհէ ճայիզ տէյիլ տիր։

Էկէր միլլէթիմիզին սահիհէն թարագգը վէ թէգատիւմիւ միւ-բատ օլունմագտա իսէ, վէ էկէր սահիհէն միլլէթիմիզտէ ազգասէր-լիք վար իսէ, պու խուսուս, հէր շէյտէն էվվէլ վէ զիեատէ թահթը նազարը տիդգաթա ալընարագ, պունուն չարէսի իսթիհսալինէ հիմ-մէթ օլունմալը տըր, եօգտա էօյլէ խէեալի վէ թէմէլսիզ շէյլեր իլէ հիչ պիր սէմերէ հասըլ օլամագ։

* *

Ալտըզըմըզ մալիմաթը մէմու-գէեէ նազարէն, չըգան չարչէնպիհ կիւնիւ, միլլէթիմիզ Անթիհասու-նիսթ գբսմը միւթէպէրանընտան Տիւզզատէ Միհրան պէյ, Զամիչ-զատէ Օհաննէս էֆէնտի, Կէօչէ-զատէ Յակոբ էֆէնտի, Բօրթուգալ Մի.քայէլ էֆէնտի վէ Սագըզ Օ-հաննէս էֆէնտի հազարաթընա, ատլիեէ նէզարէթի ճէլիլէսինտէն, Անթիհասունիսթ մէսէլէսինտէն տօ-լայը, պիրեր գբթա թէզքէրէյի պիեէ կէօնտէրիրէք, նէզարէթի միւշաբիլէյհատա տավէթ օլուն-մուշլար, վէ տինքի բէնչէնպիհ կիւնիւ զէվաթը միւշար վէ միւմա-յիլէյհիւմ հազարաթը ատլիեէ նէ-զարէթի ատյիրէսինէ կիթմիշէր ի-սէ տէ, վագը օլան մուխապէրաթ վէ միւզաքէրաթընէ տէն իպարէթ օլտուղու հէնուզ անլաշբլամամըշ տըր։

* *

Ս. Պատրիարք հայրն երէկ իրիկ-ան մօտ Ռուսաց դեսպանատունն

երթալով կայսեր դէմ նիւթուած սոսկալի դաւադրութեան 'ի դերև ելնելուն համար իւր խնդակցութիւնն յայտնեց։

—Վանայ սովելոց յանձնաժողովին կողմէն երէկ հեռաւոր հեռագիրն եկաւ Պատրիարքարան.

«Սովելոց համար առաջին առթիւ բրած օգնութիւններդ հասաւ։ Ազգային մեծանուն բարերար Սանասարեանց 1500 մանէթի շնորհելով զմեզ երախտապարտ բրաւ։ Սոքին հետզհետէ կը սատկանայ. օգնութիւններդ հեռագրով փութացնելնիդ կաղաչեմք։»

Ս. Պատրիարքն այս հեռագիրն անմիջապէս ուղիղոց Կեդր. Մանաժողովին հաղորդեց։

Ինպատ Ս. Փրկչի Ազգ. Հիւանդանոցի յառաջիկայ փետրվար 21ին գիշերը տրուելիք պարահանդէսին արտաքոյ կարգի փայլ և շքեղութիւն մը տալու համար ամեն ջանք և զոհողութիւն ի գործ կը դրուի Տնօրէն Մանախմբին կողմէ։

Եւրոպական նուագածուաց ընտիր խումբէ մը զատ՝ Օսմանեան զինուորական նուագածուաց ընտիր խումբ մ՝ալ հրաւիրուած է՝ հանդէսին միջոցներուն գեղեցիկ կտորներ նուագելու համար։

Վերջապէս, եղած պատրաստութեանց նայելով, հանդիսականք խիստ զուարճալի և հաճոյական երեկոյթ մը պիտի անցունեն, բերկրագին մնանաւանդ այն ներքին գոհութեամբ զոր բարեգործութեան զգացումը կընծայէ։ Մեն ազնուախոհ որտերու, և տարակոյս չունիմք, որ մեր բարեսէր ազգայինք պիտի փութան անձամբ կամ նուիրատուութեամբ մասնակցիլ այդ մարդասիրական ասնին, որ Հայոց ազգին առատասրտութեան նոր և փայլուն ապացոյց մը պիտի լինի աշխարհի առաջ, և վեց հարիւրի չափ խղճալի և անտերունչ որբոց, հիւանդաց, ծերոց և ուրիշ այլ և այլ տեսակ դժբաղդութիւններ տառապելոց նպատ և միխիթարութիւն պիտի մատակարարէ անձնուէր Հոգաբարձութեան մը միջոցաւ, որ մինչև յարդ նմանը չտեսնուած խնամով և հոգածութեամբ կը յանձնանէ այդ բարեգործական մեծ հաստատութիւնն՝ առանց իւր կողմանէ ալ դրամական զոհողութիւն խնայելու, որով կրկնապատիկ իրաւունք ստացած է ամեն կարգի ազգայնոց առատաձեռն օժանդակութեան վրայ։

Այս առթիւ յատկապէս կը խնդրուի այն Մեծ. ազգայիններէն, որք Տնօրէն Մանախմբին կողմէ մուտքամբ տոմսակ ստացած չեն, բարեհաճին 'ի սէր Հիւանդանոցի խնդճալեաց իմացնել Մանախմբին կեդրոնատեղին, Ղալաթիա Քօմիսիոն խան թիւ 83, կամ Կ. Պոլիս Մեծ Նոր խան թիւ 45 Տ. Կիւմիշկէրատան էֆէնտիի գրասենեակը։

—Ազգային երիտասարդ Քանդակագործ Պ. Երուանդ Ոսկանին չորս փոքրիկ արձաններն երեքշաբթի օրն Ապտուլլահեան եղբարց գործարանին մէջ վիճակահանութեան դրուելով՝ հետևեալ Մեծ. անձանց վիճակեցան։

Թիւ 135 Սեւլեռնցի. Տ. Քեա. Թիպեան
» 3 Զէյպէք, Լէոն պէյ Քաբամաճեան
» 488 Ալպանիացի. Դ. Էլիկիւզէլեան
» 360 Զէրքէզ. Ե. Դ. Մբրմբրեան

Պարոն Երուանդին այս ճարտարաշէն արձաններն՝ որ թէ օտար և թէ ազգային արուեստագիտաց զարմանքը գրաւած են, մէյմէկ վկայութիւններ են հանճարեղ հեղինակին վառվռուն զգացմանց և սաեղծող երևակայութեան, որ կատարեալ արուեստագէտի մը առաջին հանգամանքն են։

(Մ—ի—)

## ՆԷՎԻՅԷ

### ԹԻԹԻՒՆ

(Մանր-գնին 4276 ընթ. Նէ-ուէ-ինուն պ-էբայէ)

Էնֆիեէնին խմիմալի բաբանքն զազապքնը մուճիպ օլտուղու կիպի, եաբրագ թիւթիւնին խմիմալի տէ Ռուսիա իմբէրաթօրունուն զազպքը տուտրպ օլմուշ [illegible] քի թիւթիւն խմիմալինտէն տօլայը զուհուրա կէլէն հարիւրէր սէպէնտէն թիւթիւնին Ռուսիա մէմալիքինէ տուխուլի վէ ֆիրուխթուսէն իսիլմիշ տիր։ Հայթա թիւթիւն իչէրքէն էլէ կէչէնէր, էվվէլա պասթն իլէ տաեագ եէմիշլէր, վէ սօնրա իշ տահա զիեատէ չիտեթ քէսպ իտէրէք, ունկարը քէսիլմիշ, վէ պազբլարսի տօբլմշլար տբր։ Անճագ Պ-ք Բէթրօնուն սալթանաթը նանքնտա մէգքիւր վահչիճէ ճէզ՝ քեամիլէն իլլա իտիլմիշ, պիչարէ թիւթիւն սէրպէսթ պրլմշտբր։

Թիւթիւն զէրը օլընպաշլըճա մահէլլէր, Ամէրիգա, Իլ ատալարը, Վիրժինիա, Հայա, Պրազիլիա, Իրան, Մքսբր, նախթանը շարգի, Ավսթրիա Կլմանեա, Ֆրանսա, Պէլճիգա, Ֆիլէմէնք տիր։ Հէփսինտէն զիեատ թիւթիւն մահսուլու հուսուլէ կէրէն եէր, Միւճթէմէտի Ամէրիգոբը։ Թիւթիւն զէրը իտիլճէճ թօբրագ, եաղլը, եումուշագ, ուզ վէ տերին, վէ սու թուզեանը նասան սալիմ օլմալը տբր. էն ատ թօբրագ, ասլա պիր շէյ զէրը իլմիշ օլմաեան թօբրագ տբր։ Շ սօն սէնէլերտէ Միւճթէմէտ Ամէրիգատա հասբլ օլան թիւթիւն 12 միլեօն քիլօկրամա պալիզ ճուշ տուր։ Շբմալի Ամէրիգատա՝ սէտ ատամ պաշբնա իւշ լիպրա թիւթիւն սարֆ օլընբր տէյի թախմինլընապիլիր։

Սիկարա թիւթիւնի էն ալէատը, Գուպա ճէզիրէսիտէ չբդար։ Հավանա թիւթիւնիւ դքինճի տիր։ Ասբլ Գուպա ճէզիրէս թիւթիւնիւ պուլմադ բէք կիւճ տր։

Էւրօրատա էն չօգ ծիւթիւն չբդան մահէլլ, Ավստրիա տբր, եանի սէնէտէ իւշ միլեօն քիլօկրամա եադբն թիւթիւն հասբլ օլուբ։ Ալմանեատա սէնէվ պիր պուչուգ միլեօն քիլօկրամ թիւթիւն հասբլ օլուբ, իւշ պուչուգ միլեօն քիլօկրամ թիւթիւն տէ մէմալիքի էճնէպիէտէն սաթըն ալրբար։ Ալմանեա թիւճճար սէֆինէլերի. Ինկիլիզ սէֆինէլերինտէն զիեատ թիւթիւն նապլ իտէրլէր։ Եալընբզ Պրէմ չէհրինէ, թէքմիլ Ինկիլթերբաեա կիրբէն թիւթիւնտէն զիեատ թիւթիւն կիրբր։

[illegible] միլեօն քիլօկրամ թիւթիւն հասբլ օլուբ, պիր օ մքգտար տա մէմալիքի էճնէպիէտէն սաթըն ալբրբար։

Ֆիլէմէնք մէմալիքինտէ սէնէվի ատամ պաշբնա 5 լիպրա, Ալմանեատա 3 3/4 լիպրա, Պէլճիգատա 3 լիպրա, շբմալի Ամէրիգատա 3 լիպրա, վէ Ավսթրիա-Մաճարիստանտա 1 լիպրա թիւթիւն սարֆ օլընբր։

Նասբլ քի կէօրիւմէքտէ տիր, սէրվէթը ումումիէտէն պէհէր սէնէ միլեօնլարճա ադճէ պօշ եէրէ սարֆ իտիլմէքտէ տիր։ Պրունտ բիսլէմէքտէն պաշդա պիր մէնֆաաթը պուլընմաեան էնֆիեէ իչէն սարֆ իտիլէն ադճէ տէ պաշդա։

Էվվելկի էնֆիեէ գուլանմադ զէնկինլէրէ մախսուս պիր քէյֆ իքէն եավաշ եավաշ էնտաֆլարա տա սիրաեէթ իթմիշ, չէօյլէ քի զէնկին դարբբը իլէ պէրապէր աշճը գարբ տա էնֆիեէ չէքմէեէ պաշլամբշ, հաքիմլէր, ավօգաթլար, ճէպլէրինտէն էնֆիեէ գուլթուլարընը չբդարբպ, վէ աճալ աճայիպ հէյեէթլէր իտէրէք էնֆիեէ չէքէրլէր վէ էնֆիեէ թանէլէրի բիս բիս կէօմլէքլէրի իւզէրինէ տիւշէր իմիշ։ Պաղբլար, էնֆիեէյի գուլթու տէրունինէ վազ իթմէյիպ, եէլէքլէրի ճէպլէրի իչինէ տօլտուրուրլար, հաթթա, պիրինճի Նաբօլէօն էվվելա ճէպինէ էնֆիեէ գօյմաեբ ատէթ իթթիխազ իլլէտիկինտէն, ճէպէ էնֆիեէ գօյմագ մատա հիւքմունէ կիրմիշ տիր։

Պու կիւնքի կիւն էնֆիեէ չէքմէք մուզիրը վէ թիքսինտիրճի ատէթ իսալլիճէ ընգբրազ պուլմուշ, վէ եավաշ եավաշ պիւսպիւթիւն գալդաճագ տբր։

Պազբ միւսթէնսիէթտէն մասատա, պիլճիմմէ հէքիմլէր, թիւթիւն իսթիմալինէ գարշը օլուբ, անճագ պաթագ մահէլլէրտէ վէ տիւմանլը վազբթլարտա վէ պուլաշբգ խասթալբգլար օլտուղու զէմանլարատա իսթիմալինի թավսիէե իտէրլէր։ Օլ հալտէ թիւթիւնիւն ֆայիտէսի վար տբր, չէօյլէ քի թիւթիւն իսթիմալ իտէն խասթալբզա թութուլմազ։ Հէքիմլէր պիլէ խասթախանէլէրտէ պուլընտբգլարընտա թիւթիւն իսթիմալ իտէրլէր, պիզ էօյլէ մէշուր հէքիմլէր թանրբզ քի չբգ տէֆա կէրէք խասթախանէէ, վէ եախսօտ սաիր պիր մահէլլէ կիթտիքլէրինտէ, վէ խուսուսիլէ խասթալբգ ադբր վէ պուլաշբգ օլտուղու զէման ադբզլարընա պիր ադ թիւթիւն գօեուպ տիշարը չբգարբգլարընտա տիշարը ադթարլար։

Թիւթիւն ինսանքն միտէսինտէ, սալեա հուսուլինէ մանի օլուբ, սալեա իսէ, եէմէյի հազմ իթմէք իչին մութլագա էլզէմ տիր։ Թիւթիւն խմիմալ իթմալբերի սբրատա չօգ թիւքիւրէնլէր, զիեատէսիլէ սբհհէթլերինէ զարար վիրիրլէր։ Թիւթիւնիւն, կէօյիւս վէ միտէէ ֆայիտէլի օլմատբգընա պիր խպաթ տսխ, սու իչիրթմէսի տիր, չինքի, միտէնին, եօգարբտա գիքրի սէպգաթ իտէն սալեասընը ալբբ։

Թիւթիւնիւ ադբղլարընտա չիմնէեէրէք, վէ եախսօտ գազաէն եուտուպ չօգբար էօլմիշլէր տիր։ Հէր քէս պիրիր քի մէվճուտ օլան էն սէրթ զէհիրլերին իչինտէ Նիքօթապիր օլընան զէհիր, Թիւթիւնատէն խիւլասա իտիլիր։

Պահսրմբզա խիթամ վիրմէզտէն էվվէլ, Թիւթիւնատէն սէնէվի նէ մբգտար հասբլաթ օլտուղու իւզէրինէ պիր գաչ սէօզ սէօյլէյէլիմ, վէ էն զիեատէ հասբլաթ օլան միլքի ինթիխապ իտէլիմ։

1629 տա հիւքիւմէթ Թիւթիւնատէն լիպրա պաշընա 30 սու եանի 180 փարա վէրկի ալբզ, պու ադճէ խազինէեէ կիրէր իսի. 1674 սէնէսինտէն պաշլաեարագ Թիւթիւն բէժի նամբյլա պիր իմթիեազ օլուպ, 1789 սէնէսինէ գատար պիլա ֆասլա պէօյլէճէ տէվամ իթմիշ տիր։

Ֆրանսատան չօգ վազբթ էվվէլ Թիւրքիա իմբէրաթօրլարը իլէ Իրան Շահլարը Թիւթիւն իւզէրինէ վէրկի գօյմուշլար տբր։

Պիրինճի Նաբօլէօն, հիսապբզ մուհարէպէլէրի իչին բէք չօգ ադճէեէ լիւզումի պուլընտբզընտան, Թիւթիւնատէն բէք չօգ վէրկի ալբզ իսթիֆատէ իլլէմիշ տիր։ Շէօյլէ քի հէնկեամը սալթանաթընտա սէնէտէ պու եիւզտէն խազինէեէ 14–15 միլեօն ֆրանգ կիրմիշ տիր։

Օնընճը Շարլընին հէնկեամը սալթանաթը սօնլարընտա, Թիւթիւն վիրկիսի սէնէվի 30–40 միլեօն ֆրանգ թութար իսի։ Լուի Ֆիլիբին տիւշմէսինտէն սօնրա, եանի, 1848 տէ Թիւթիւն վէրկիսի 60–65 միլեօն ֆրանգ թութմուշ տուր։

Հասբլը, Ծէտան մնպոլսիեէթինտէն սօնրա, վէ 1871 տէ իքինճի իմբէրաթօրլըգ տէվրիտիյինտէ, ըէժի հասբլաթը պիր չօգ սէնէլերտէն պէրու օլտուղու կիպի 200 միլեօն ֆրանգ թութմագտա իսի։

(Լ—ի—)

## ԿԻՃԷ ՍՈՒԼԹԱՆԸ

(83)

—

սին վէ թագտիր իթտիկինտէ, իհթիեար զիեատէսիյլէ մէմնուն օլտու, վէ միւսաֆիրի իսէ, պու ֆուրսաթտան պիլ իսթիֆատէ, քէնտի մանթլուպունու արզ վէ պէհան իյլէտի։ Մարքի տ'Անժան, մէզքիւր թէքլիֆի իչիտինճէ, եիւզիւնտէքի մէսէրրէթ ալէամէթի մահվ օլտու, դաշլարը չանբլար, վէ չիւպհէլի պիր թարզտա ճէվապ վիրտի։

Հալ պու քի պարօն տը Քէրժան մէզքիւր ճէվապտան ասլա մէյեուս օլմաեարագ, ֆէվգէլատէ պիր մէհարէթլէ, պիր աչգ ու սէվտա մասալը նագլ իթտի, վէ կիւեա արզու օլունան մէզքիւր չէչէքլէր իլէ օղ խուսուստա պիր նէթիճէյի միւֆիտէ հասբլ օլաճաղընը իլավէթէն պէհեան իթտի։

Մարքի տ'Անժան, մէզքիւր նագլեեթի տինլէտիկինտէ, քէնտինին կէնճլիք զէմանլարը, վէ պիր խայլի սէնէլէրտէն պէրու գալպինտէ մէսթուր գալմըշ օլան էսկի խաթրրէլերի խաթրընա կէլտիկինտէն, խաթէմէեէրէք կիւլիւմսէտի, վէ թէքլիֆի մէզպուրուն իճրասընա հէման էօյլէ պիր մէճմունայէթ վէ ալիճէնապլըգլա միւսարաաթ իյլէտի քի, պիզզաթ քէնտի պաղչէպանը պիլէ, էֆէնտիսի թարաֆընտան օեօլտա ճէօմէրտլիք կէօրմէքլիկէ չօգլուգ ալբզբգ օլմասընընտան, թէաճճիպ վէ թէհայեիւրտէ գալտը։

Պէօյլէճէ Մ. տը Քէրժան, եէտինտէ պիր եըղըն մէնէքչէ, պէեազ կիւլ, վէ պէեազ լէյլագ կիպի կիւզել վէ բարլագ չիչէքլէր օլտուղու թագտիրտէ, Բարիզ եօլունա միթէվէճճիհ օլտու։ Վէ Անֆէր սօգաղը ուճունտա քէնտի արապասընտան չբգըպ, տիկէր պիր քիրա արապասընա բաքիպ, վէ էսթուֆատ սօգաղընտա մէզքիւր արապատան տախի աչաղը էնէրէք, արտ գաբուտան գբրմբզը էվվէ կիրտի։

Քէրին, չիչէքլէրի էլինէ ալբպ, վէ իքի պու-քէթ եաբմագ իւզրէ, թագսիմ իտէրէք,

—Պէն սանա տէ՞մէեօրմուեուտում քի, տէտի, պիր չէյլէ գավիէն միւրատ օլունուր իսէ, պաշա չբգբլբբ։ Իշթէ խապաթը տա մէյտանտա տբր։

Պատէհու մէրգումէ, ֆաղֆուրի թագլիտի օլան պիր սագսը տէրունինէ խալիս սու տօլտուրարագ, տչբդ ըէնկլի պու-քէթի տախի մէզքիւր սագսընը իչինէ վաղ իյլէտի։ Պարօն տը Քէրժան իսէ, մէզպուրէեէ խիթաղէն,

—Տիկէր պու-քէթի նէ՞ եաբաճագսը, տէեու սիւալ իթտի։

—Սէնին իգպալինէ պիր ալէթ իտէճէյիմ՝, տէտի Բէրին, իքինճի վէ տիկէրինտէն բարլագ պու-քէթի քէնտի ճամը տայիրէսինէ կէօթիւրէրէք, վէ պու սբրատա Քէրժան տախի մէզպուրէնին արգասընտան կիթտի։

—Իճրա իտէճէք օլտուղում ամէլիեաթը կէօրմէ՞ք մի իսթէեօրսուն, տէտի Կուլ։

—Էվվէթ, էկէր միւսաատ իտերսէն, կէօրմէք իսթէրիմ, տէեու ճէվապ վիրտի պարօն։

—Նի՞չին իթմէյիմ, լաքին էվվէլ պէ էվվէլ չունու եիւզունէ գօ։

Պունու սէօյլէեէրէք, մէզպուրէ, քէնտինին դուլանտբղը կիպի ճամատան պիր մասքէ տէ պարօնա թագտիմ իթտի, վէ պարօն մէզքիւր մասքէյի եիւզունէ գօյտուղտան սօնրա, իբլէրինի տախի արգասընտան պաղլատը։

Սէօնտիւրիւմիւշ օլան օճագլարտան պիրինտէ, տէրունինտէ չէֆֆոֆ վէ բէնկսիզ պիր բուհ օլաբրագ, պիլբբ պիր թաս պուլընմադտա իտի։ Կուլ, մէզքիւր թասը կէօսթէրէրէք,

—Պու սապահ պու ուզուրա պիր խայլի չալբշտբմ, տէտի, վէ մէզքիւր պու-քէթին սաբրը զի.բբ օլունան թասա սօգտու։

Պու-քէթին սաբը թաստաքի բուհա տօգունուր տօգունմազ, բուհ չիտտէթլէ գայնանանա պաշլատը, վէ միւթէադբզպէն գաթը պիր տիւմանը հասբլ օլարաք, կիւլ, մէնէքչէ վէ պէեազ լէյլագլէր. մէզքիւր տիւմանը իչինտէ ղայպ օլտուլար։

Քէրժան, հէր նէ պատար եիւզինէ մասքէ գօյմուշ իտի իսէ տէ, պու ճիւմլէ իլէ տախի նէֆէսլիքլէրինտէ ֆէնա վէ ատը պիր գօդու հիսս իթմէքլէ, պաերլմագ, վէ պօղուլմագ բատտէսինէ կէլտի։ Պինատէրին տերհալ մահէլի մէզքիւրու թէրք, վէ սէրպէսթճէ նէֆէս ալմագ իւզրէ, պիւյիւք սալանը օրթասընա սէյիրթտի։

Պիրտէն պիրէ մէրգումուն սբգընթբսը տէֆ օլուպ, վէ պիր ադ սօնրա Կուլ, եիւզիւ աչբդ օլտուղու հալտէ, սալեա կէլէրէք,

—Աղիզիմ պարօն, տէտի, թէպէսսիւմէ, սէն բէք սէֆիլ պիր քիմեակիր իմիշսին, հալ պու-քի, պէն պիր դասրն օլտուղում թագտիրտէ, էն ֆէնա գօդուլար իչինտէ եաշամագլբզա վէ նէֆէս ալբպ վիրմէքլիկէ ալբշմբշբմ տբր։

—Ֆէլվագբ, էկէր պիր տագբդա տահա զիեատէ օրատա տուրմուշ օլա իտիմ, պէնիմ իչիմ պիթմիշ օլաճագ իտի։ Շիւպհէսիզ զէվալը չիչէքլէր շու էնատէ պիւսպիւթիւն սօրմուշ օլմալը տբրլար, տէտի Մ. տը Քէրժան։

—Պէշ տագբգատան մէզքիւր չիչէքլէրի կէօրէճէքսին, տէեու ճէվապ վիրտի Կուլ։

Մէզքիւր պէշ տագբգանրն կէչմէսինտէն սօնրա, Բէրին թէքրար քէնտի քիմեա տայիրէսինէ կիրտի, վէ էլինտէ կիւմիշ մաչա իլէ, մանիւմիւզ օլան չիչէք պու-քէթինի, չին մութլագա էլզէմ տիր։ Թիւթիւն խմիմալ իթմալբերի սբրատա չօգ թիւքիւրէնլէր, զիեատէսիլէ սբհհէթլերինէ զարար վիրիրլէր։ Թիւթիւնիւն, կէօյիւս վէ միտէէ ֆայիտէլի օլմատբգընա պիր խպաթ տսխ, սու իչիրթմէսի տիր, չինքի, միտէնին, եօգարբտա գիքրի սէպգաթ իտէն սալեասընը ալբբ։

Թիւթիւնիւ ադբղլարընտա չիմնէեէրէք, վէ եախսօտ գազաէն եուտուպ չօգբար էօլմիշլէր տիր։ Հէր քէս պիրիր քի մէվճուտ օլան էն սէրթ զէհիրլերին իչինտէ Նիքօթապիր օլընան զէհիր, Թիւթիւնատէն խիւլասա իտիլիր։

Պահսրմբզա խիթամ վիրմէզտէն էվվէլ, Թիւթիւնատէն սէնէվի նէ մբգտար հասբլաթ օլտուղու իւզէրինէ պիր գաչ սէօզ սէօյլէյէլիմ, վէ էն զիեատէ հասբլաթ օլան միլքի ինթիխապ իտէլիմ։

1629 տա հիւքիւմէթ Թիւթիւնատէն լիպրա պաշընա 30 սու եանի 180 փարա վէրկի ալբզ, պու ադճէ խազինէեէ կիրէր իսի. 1674 սէնէսինտէն պաշլաեարագ Թիւթիւն բէժի նամբյլա պիր իմթիեազ օլուպ, 1789 սէնէսինէ գատար պիլա ֆասլա պէօյլէճէ տէվամ իթմիշ տիր։

Ֆրանսատան չօգ վազբթ էվվէլ Թիւրքիա իմբէրաթօրլարը իլէ Իրան Շահլարը Թիւթիւն իւզէրինէ վէրկի գօյմուշլար տբր։

Պիրինճի Նաբօլէօն, հիսապբզ մուհարէպէլէրի իչին բէք չօգ ադճէեէ լիւզումի պուլընտբզընտան, Թիւթիւնատէն բէք չօգ վէրկի ալբզ իսթիֆատէ իլլէմիշ տիր։ Շէօյլէ քի հէնկեամը սալթանաթընտա սէնէտէ պու եիւզտէն խազինէեէ 14–15 միլեօն ֆրանգ կիրմիշ տիր։

Օնընճը Շարլընին հէնկեամը սալթանաթը սօնլարընտա, Թիւթիւն վիրկիսի սէնէվի 30–40 միլեօն ֆրանգ թութար իսի։ Լուի Ֆիլիբին տիւշմէսինտէն սօնրա, եանի, 1848 տէ Թիւթիւն վէրկիսի 60–65 միլեօն ֆրանգ թութմուշ տուր։

Հասբլը, Ծէտան մնպոլսիեէթինտէն սօնրա, վէ 1871 տէ իքինճի իմբէրաթօրլըգ տէվրիտիյինտէ, ըէժի հասբլաթը պիր չօգ սէնէլէրտէն պէրու օլտուղու կիպի 200 միլեօն ֆրանգ թութմագտա իսի։

(Լ—ի—)

սին վէ թագտիր իթտիկինտէ, իհթիեար զիեատէսիյլէ մէմնուն օլտու, վէ միւսաֆիրի իսէ, պու ֆուրսաթտան պիլ իսթիֆատէ, քէնտի մանթլուպունու արզ վէ պէհան իյլէտի։ Մարքի տ'Անժան, մէզքիւր թէքլիֆի իչիտինճէ, եիւզիւնտէքի մէսէրրէթ ալէամէթի մահվ օլտու, դաշլարը չանբլար, վէ չիւպհէլի պիր թարզտա ճէվապ վիրտի։

Հալ պու քի պարօն տը Քէրժան մէզքիւր ճէվապտան ասլա մէյեուս օլմաեարագ, ֆէվգէլատէ պիր մէհարէթլէ, պիր աչգ ու սէվտա մասալը նագլ իթտի, վէ կիւեա արզու օլունան մէզքիւր չէչէքլէր իլէ օղ խուսուստա պիր նէթիճէյի միւֆիտէ հասբլ օլաճաղընը իլավէթէն պէհեան իթտի։

Մարքի տ'Անժան, մէզքիւր նագլեեթի տինլէտիկինտէ, քէնտինին կէնճլիք զէմանլարը, վէ պիր խայլի սէնէլէրտէն պէրու գալպինտէ մէսթուր գալմըշ օլան էսկի խաթրրէլերի խաթրընա կէլտիկինտէն, խաթէմէեէրէք կիւլիւմսէտի, վէ թէքլիֆի մէզպուրուն իճրասընա հէման էօյլէ պիր մէճմունայէթ վէ ալիճէնապլըգլա միւսարաաթ իյլէտի քի, պիզզաթ քէնտի պաղչէպանը պիլէ, էֆէնտիսի թարաֆընտան օեօլտա ճէօմէրտլիք կէօրմէքլիկէ

# ԻԼԱՆԱԹ

Սէֆտ գաղասընտա եէտիկէօզ թաշֆը տէյիրմէնի 6000 ատէտ սիմ մէճիտիեէ.

Բիեազիյէ գաղասընտա իքի կէօզ տէյիրմէնի 5,000 ատէտ սիմ մէճիտիեէ.

Ենիէ գաղայի մէզպուրտէ 1272 տէօնիւմ արազիսի իլէ 200 թապագաթը արպիեէ տէյիրմէնլէրի 2,600 ատէտ սիմ մէճիտիեէ.

Թապրիա գաղասընտա պիրկէօզ Ղըպտիեէ տէյիրմէնի 3,600 ատէտ սիմ մէճիտիեէ.

Ենիէ գաղայի մէզպուրտէ եէտի եիւզ տէօնիւմ արազի 6,100 ատէտ սիմ մէճիտիեէ.

Դաղայի մէզպուրտէ ան պին տէօնիւմ Մէլհամա արազիսի 2,600 ատէտ սիմ մէճիտիեէ.

Ենիէ ճիվարբնտա 3,500 տէօնիւմ Սէհրէ արազիսի 1,500 ատէտ սիմ մէճիտիեէ.

Հիֆա գաղասընտա 20,122 տէօնիւմ Քիրէքիմանէ արազի իլէ տախիլինտէ պիրկէօզ տէյիրմէնի 20000 ատէտ սիմ մէճիտիեէ.

Ագեա սանճաղընտա վագը պուլէատէ մուհարբէր գազալար տախիլլէրինտէ օլուգ, ֆիրուխթի միւգթեզայի իրատէյիսէնկյ յէտէն օլան մուհարբէր իւլ էսամի տէյիրմէն վէ արազիէր, մահէլլէրինճէ պիլմիւզայիտէ, հիզալարընա թէրքիմ գելընան սիմ ատէտ մէճիտիեէ մուաճիլէլեր իլէ մահէլլերի թալիպլէրի իւհտէլէրինտէ պուլունտուղունտան, վէ պունլարը միւզաեէտէսի 95 սէնէսի շուպաթը զաեէսինտէ թէքմիլ օլաճաղընտան, պունլարա թալիպ օլանլար, միւտատէթի մէզքուրէ խիթամընտան էվվէլ, միւթէահիւտլերիյլէ պէրապէր վարիտաթը ումումիեէ մուհասէպէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի լազըմ կէլէճէկի իլան օլունուր.

Մ.

---

Թրնօվա սանճաղընտա Լօֆչա գաղասընտա Վէսթա մահալլէսինտէ սաքին միթվէֆա Հիւսէյին պինի Իւմմէթ եիթիճի Ալի, ֆայիզի սէնէվի 200 ղրշ. նիւմէրօեը ումուսի 2187 Լօֆչատա Վէսթա մահալլէսինտէ սաքին Հաֆըզ Ապտի էֆէնտինին զէվճէսի Զահիտէ հանըմ պինթի. Մէհէմմէտ եէթիճի Մէհէմմէտ, ֆայիզը սէնէվի 100 ղրշ. նիւմէրօյի ումուսի 3524, մահէլլէի մէզպուրէտ սաքին միւմայիլէյհին տիկէր եիթիճի Ալի 100 ղրշ ֆայիզը սէնէվի, նիւմէրօեը ումուսի 3525։

Միւմայիլէյհիւմին միթէսարրըֆ օլաբգելը 400 ղրշ ֆայիզի էօհամը ճէտիտէ պէրթիլրը իթամ սանտը ղընտա մահֆուզ օլտուղու հալտ, զայ օլաբղընտան, պէրթիը ճէտիտէլէրինին թատիր ուլ մասրայ իսթիտա թալէպ օլունմըշ, վէ միւմայիլէյհիւմին էօհտէլէրինտէ 11 թշրինի էվվէլ սէնէ 88 վէ 21 մայիս սէնէ 89 թարիխի վիրիլէն պէրաթ մուճիպինճէ, մուրագամ իւլ մբգտար ֆայիզի էօհամը ճէտիտէ հիսսէլէրի օլտուղու գայտէն թէպէյեուն իթմիշ օլաբղընտան, պու մագուլէ զայ իսիրմիշ պէրաթքն էլսինէյի միւթէնէվվիատա նէյր օլունան Ի-թանպոլ զաղէթալարբէյլա իլչէր տէֆա իլան վէ իշաա օլունտուղտան, վէ քէյֆիեէթի մուհարբէրաթը ումումիեէ իլէ վիլաեաթա իշար օլունուպ, վիլաեաթ զաղէթալարբէյլա տախի իլչէր տէֆա իլան գելընաբգատան սոնրա, թարիխի իսթիատատան իթիպարէն, նիհատէթ պիր սէնէ միրուրինէ գատար պիթ թէվրբ, պու միւտատէթ զարֆընտա զայ օլան պէրաթ զուհուր իտէր իսէ, գայրը թասհիհ իլէ վէրիլմէսի, վէ զուհուր իթմէտիկի սուրէթտէ գայրը ամիկի թէրքին իլէ, միւճէտատէն պէրաթ իթասրյա միւթէրաբիւմ ֆայիզինին տէֆաթէն թէսվիեէսի, իրատէյի սէնիյյէ իկթիզասընտան պուլունմուշ օլմաղլէ, մէզքուր պէրաթլար հէր քիմին եէտինէ կէչմիշ իսէ, ճանիպը խազինէեէ կէթիրմէսի լիւզումը իլան օլունուր.


## SIROP ET VIN DE DUSART

Տիւսարը, Լաքթօ-Ֆոսֆաթ տը Շոնամ է ճզա իլէ թէրթիպ օլունան շուրուպ վ. շարապը, ըէնքսիզ վէ զայիֆ քէմքելի չօճուգլարա, վէ սէրիլմէքսէ օլան գըզլարա, զայիֆմիզաճ գատընլարա, կիւմրահ սիւտլէրի պուլունմագ արզուլէեէն սիւտանալարա, եէշիլ իսհալը օլան չօճուգլարա, խասթալըգտան հէնուզ չըգանլարա, զայիֆլէնմիշ իթթիարլարա, կ'օյիւս խասթալ ղը օլանլարա, վէ եէմէյի կիւճ հազմ իտէնլէրէ, եէմէք եէմէյէ իշտահը օլմաեանլարա, վէ զայիֆլիք վէ գուվվէթսիզլիքտէ գարար գելան պիլճիմլէ խասթալըգլարա, Բարիսին հէքիմլերի մէզքիւր իքի մուալիճէլերի թավսիեէ իտէրլէր։ Գըրըլան քէմիքլերի տէ եէրինէ կէթիրիպ վէ եարալարը գուրուլթուպ գաբաթըրլար։

## SIROP
### DE QUINQUINA FERRUGINEUX
### De Grimault et Cie

Բարիս էճզաճըլարընտան կրիմոլ վ. գումբանեասընդն չէլիքլի վէ գընագընալը շուրուպու.

Տիմադա խոշ կէլէն իշպու պէրրահ շուրուպտա, ինսանա գուվվէթ վիրէն գընագընատան մատտա, գանըն պաշլըճա անասրբընտան օլան չէլիք տախիվար տը։ Բարիսին էն միւթէպէր հէքիմլերի, ըէնքսիզլիյի տէֆ իթմէք, վէ կէնճ գըզլարը վիճուտլերի սերբիմէսինի գօլայլաթմագ, վէ գուվվէթտէն տիւշմիշ ատամլարա գուվվէթ վիրմէք իչին, մէզքիւր շուրուպու իսթիմալ իտէրլէր։ Գատընլարը էքսէր տէֆա տիւշար օլտուզլարը գանսըզլըգ, վէ Լէօգրէ թապիր օլունան գատընլարա մախսուս խասթալըգտան նէշլէթ իտէն, վէ թէհանմիլ օլունմազ տէրէճէտէ օլան մտտէ աղրըլարընը անինտէ տէֆ իթտիկի կիպի, գատընլարը ատէթինի իզամընտա տէվամ իթտիրիր վէ գօլայլաթսըրը։ Ըէնքսիզ, լիմֆալը, վէ սրրտաճալը չօճուգլարա տախի հէքիմլէր պու շուրուպու վիրիրլէր։ Վէլճամը, իշպու շուրուպ, իշտահը աչար, եէմէյի գօլայ հազմ իթտիրիր, վէ չալըշմասան վէ եա ուզուն միւտտէթ տէվամ իտէն խասթալըգ սկսպինտէն գանլարը ազալմշ օլան պիրհիւմի քէսանա ֆայիտէյի տիր։ Պունու գուլլանան չօգ սիւրմէյիպ մուհասէպէսինը կէօրիւր։

### ԿՐԻՄՕԼ Վ. ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸՆԸՆ ՋԷԼԻԲԼԻ Վ. ԳԸՆԱԳԸՆԱԼԸ ՇԱՐԱՊԸ

Իշպու մուալիճէտ պուլունան շարապը, տօղրուտան տօղրու Մալտան սաթը ալմըշըգ տը. ֆապրիգամըզ, էն ազը օն սէնէլիքտէն աշաղը շարապ իսթիմալ իթմէզ։ Իշպու շարապ, ատամա գուվվէթ վէրիր, եէմէյի հազմ իթտիրիր, վէ մտտէյի ֆայիտալի տիր։ Տիմադա բէք եաշ [illegible] տը։ Քիսա տօն բուսաեալ թապիր օլունան գընագընաեա մախսուս աճըլըղը վար տը։ Աճըլըղը ազ վէ աճըլըղ օլմաեան գընագընալը շարապարը իսթիմալ օլունմասը թավսիեէ իտէրիր։ Սաթըլըը պէօյիք էճզախանէլէրտէ։

### ՖՐԱՆՍՎԱԲՕՐ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ
### Մ. ԴԻ ԷՆԷ ՎԷ ԳՈՒՄԲ.

Մարտ իւլէ Բօթի պէյնինտէ նիզամընտա պ իշլէթտիրիր։ Վաբօրլար 15 կիւնտէ, Մարսիլեատան հարէքէթ իտիպ Իւնպօլա կէլիրլեր վէ հէր օն պէշ կիւն Զարլէնպիհ կիւնլէրի Իսթանպօլա հարէքէթլէ, Թրապզն, վէ Պաթ, վէ Բօթիեէ, վէ օրատան գալգըպ դու Իսթանպօլա վէանտէն չաբուգ սուլ է Մարսիլեաեա կիտէր։

Նավլուէ մալ եիւքլէթիլմէք վէ մաիւմաթը արէ ալմագ իչին, սահիպի իմզաեա մաճաաթ օլունա։

ՍԱՃԷՆԹՕ
ԲՕՊԷՆ ԲԷՊՈՒԼ
Մամհան սօգաղը, Ն. 114

---

### ՆՆԱԿԱՆ
### ՊԱՏՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

Ըստ նորագ Պատմական, Լեզուաբանական և Բնասիրական տեղեկութեանց

Ց Ա.Մ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ

—

### ՄԱՍՆ Ա.
### ՆԱԽԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
### 1880

—

Ինչպէս որ մուսնէն կիմացուի թէ այսչափ դարաւոր այոց պատմութեան վրայ քննութեան ելեն ամեն գրագիտի գործէ. իր անուն տակ գործոյն ամենածանր աշխատութիւնը կը տեսնուի. ասանկ գործի կամ աշխատութեան մը շատեր անհամբեր կսպասէին և ամեն ժամանակ գրաճառաց դիմելով կը հարցուցանէին թէ Ա. Գարագաշեան Քննական Հայոց Պատմութիւնը ելա՞ւ արդեօք. արդ՝ Սրգոյ հեղինակը խնդրէ որ ժողովրդեան փափաքածը իրենց տալու համար ազդարարեմք թէ սոյն ամենածանր աշխատութեան առաջին մասը ելաւ 'ի գին մ,կ արծաթ մէճիտի. կեդրոնատեղին է Ց. Գավաֆեան գրաճառանոցը Զագմագճըլար փ. Ղ. Թիւ 20 և Բիւրքճի խան վարի յարկ Թիւ 23 և [illegible]

---

### ՍԱՀԻՊ ԴԱՍԶԷԹԱ.
ԿԱՐԱՊԵՏ Ճ. ՓԱՆՈՍԵԱՆ

---

### ԷՏԻՆԲՈՒՐԳՏԱ ՆՕՐԹ ՊՐԻԹԻՇ ԲՕՊԷՐԹ ԴՈՒՄԲԱՆԵԱՍԸՆԸՆ ՄԱՄՈՒԼԱԹԸՆՏԱՆ ՊԻՐԻՆՃԻ ՃԻՆՍ ԼԱՍՏԻԿ ԴԱԼՕՇԼԱՐ

Պու կիւզել գալոշլար Իսթանպոլ բիւյասընտա չօգտան պէրթանըլմըշ վէ ճինուէրին էյիլիկինտէն էհալի տայիմա խոշնուտ օլմուշ տուր։

Իշպու գալոշլարըն այնի մարգա իւլէ թագլիսի զուհուր իթմիշ օլտուղունտան սագլընըլմասը իհթիար օլունուր։

Պիզիմ գալոշլարըմըզ, մէզքիւր թագլիտա գալոշլարըն տէօրթչիֆթինի էսկիտիր։

Էհալի պիզիմ գալոշլարը ալտըղը վագթի պագմալը քի էօքճէլէրին ալթընտա ասան տամդա օլուն, վէ քէնարընտա էսինպուրկ եազըլը օլուն։ Վէ հէր պիր կալոշլարըն իչինտէ ատ թէրպի մարգա օլաճագ տը։

Պիզիմ գալոշլարըմըզ սաթըլըր Գալաթատա Գարաքէօյտէ պէօյիք ճատատէ Նօ. 5 Տիմանտի ո Եօրկիատիսին մաղազասընտա, վէ Իսթանպոլտա Սուլթան Համամընտա Գամանտօ խանը ալթընտա Նօ. 68 տէ միւսիւ Սթամատիատիս մաղազասընտա։


A

# LA BELLE JARDINIERE

## Ա ԼԱ ՊԷԼ ԺԱՐՏԻՆԻԷՐ

Վ. ԹԻՐՆԿ Է ԳՈՒՄ. Վ. ՇԸՄԻԼ

Դալաթատա Բարա քէօյտէ վագը 27 նիւմէրօլու մաղազանը աշաղը գաթընտա էրքէք վէ չօճուգլար իչին Բարիս վէ Վիէննա. նը պիրինճի ֆապրիգալարը մամուլաթընտան օլարագ եաբըլմըշ հազը էսվապ վէ գատընլար իչին մանթօլար սաթըլըը։

Մէզքիւր մաղազանը իւթ գաթընտա տախի Բարիս վէ Լօնտրանը պիրինճի ֆապրիգալարը մալլէրինտէն էնվայի ճնս գուհաշ Ամօրտան վէ արշը՝ իւլէ սաթըլմագտա տը։



# COMPAGNIES ANONYMES FRANÇAISES

### ՏԷՆԻԶՏԷ ՄԱԼ ՍԻԿՈՒՐԻԹԱ ԻՏԷՆ ԱՆՕՆԻՄ ՖՐԱՆՍԸԶ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

Իշ պու գումբանեալարատան Դ-ՐԸ-ՐԸ Մ-ՐԷՐԻՄ 1857 տէ իհտաս օլունուպ, սէրմաեէսի Է-Ը դէլէ ֆրանգ

Մէլէ-ԼԷՆ 1857 տէ իհտաս օլունուպ, սէրմաեէսի Է+Է դէլէ ֆրանգ

Բրէվօրաեա 1869 տա իհտաս օլունուպ, սէրմաեէսի Է+Է դէլէ ֆրանգ

Մէ+Է-ՐԷՐԷ 1836 տա իհտաս օլունուպ, սէրմաեէսի դէր դ-ԸԸ-Է դէլէ ֆրանգ տը։

Պալէատէ իշար օլունան տէնիզ սիկուրիթասը գումբանեալարը, պիրէշմիշ օլտուգլարընտան, վէ քէնտի իհթիեաթ ագչէլերինին ճէսամէթի հասէպի իլէ, զաեէթ ֆայիտէլի շարթլարլա սիկուրթա խոպ վէ թէէմինաթը միւքէմմէլ էթա իտէպիլիրլեր։

### ԹԻԻԼԱՍԱ

Մեծ Է-Ը ոեէնէլերէն հասըլանը

| | | |
|---|---|---|
| 1876 տա հասըլ օլան քեար | 684,266 | ֆրանգ |
| 1877 » » » » | 371,547 | » |
| 1878 » » » » | 347,256 | » |
| Եէքիւնի քեար | 1,403,169 | » |

1878 դեկտեմբեր 31 տէ օլան ընեմանը

| | | |
|---|---|---|
| Սէրմաեէ | 8,500,000 | ֆրանգ |
| Քեարատան ալըգօնմուշ իհթիեաթ ագճէսի | 1,763,566 | » |
| Թէհլիքէեէ դարշըլըգ հըֆզ օլունմուշ ագճէ | 1,823,314 | » |
| Եէքիւն | 12,086,880 | » |

Իսթանպոլ աճէնթասու
Մ. Ժ. ԱԼՊԻՆԻ

Աճէնցիախանէ, Դարա քէյ քէօրբիւսիւ գուրպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խանընտա տը։

Թէլլալը մախսուսը
Տ. ԳՈՒՐԹԷԼԼԻ



# LA CENTRALE

### ԼԱ ՍԱՆԹՐԱԼ ԼԱ ՔԷՍ ՄԷՐԻՏԻՕՆԱԼ Լ'ԻԻՆԻՎԷՐՍԷԼ

Մէզքիւր իւչ ֆրանսըզ սիկուրիթա գումբանեալարը, մուայէն ֆիեաթլա [illegible]

Մահէլլը մըքէլի, Բարիսի Բրիշլիս սօգաղընտա 108 նիւմէրօսա տը։

Մէզքիւր իւչ գումբանեալարըն, մմմլիքի Շահանէ իլէ Եուհանիսթանըն պաշ ագճէնթասը, Իսթանպոլտա միւսիւ ՖՕՐԹԻԻՆԷ ԺՈՒՐՏԱՆ տը։

Թաֆսիլի մալումաթ ալմագ, վէ էպիեէլերինի սիկուրիթաեա վաղ իթմէք իսթէեէյլերին, Գարաքէօյ քէօրբիւսիւ գուրպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խանընտա պաշ ագճէնցախանէյէ, վէ Գալաթատա էսքի պօրսա գարշըսընտա մուրը մախսուսը միւսիւ Մարքիզիեէ, վէ Գոնթուար Մարիթիմ, Մէլիւզին, Բրէվօյանա, վէ Սէքիւրիթէ Նաման ալօրթ Ֆրանսըզ սիկուրիթա գումբանեալարը չիրքէթինին թէլլալը մախսուսը միւսիւ Տ. Գուրթէլլիեէ միւրաճաաթ իյլիմէլերի։


## ՍԱՐՐԱՖԻՏՔ

### ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լօնտրա 18 Փետրվ.

| | |
|---|---|
| Ինկլիզ գոնսոլիտի | 98- 1/4 |
| Էհամը Ումումիէ աչըլտը | 10-13/16 |
| » » գաբանտը | 10- 3/4 |
| 1865 Իսթիգրազը | 12- 3/4 |
| 1869 » | 12- 1/2 |
| 1871 » | 68- 1/4 |
| 1872 (Պօն տիւ Թրէզօր) | 18- 3/4 |
| 1873 » | 11- 1/4 |
| Օսմանլը Պանգասը | 11- 3/4 |
| Ռուսիա իսթիգրազը 1873 | 87- 3/8 |
| Մըսրը իսթիգրազը պիրլէշմիշ | 57- 7/8 |
| » իսթիեազը (չըմէնտը.) | 88- 1/8 |
| Տէվլէթը Ալիէնին 1877 իսթիգրազը | 80- 3/8 |
| Տաիրա սանիէ | 67- 1/2 |
| Մըսրըն Ռօչիլտ իսթիգրազը | 86- 1/4 |
| 1877 Մտճարիսթան էհամը | 86- 3/4 |
| Դամպիօ Բարիզ 3 այ վատէ | |

Բարիս, 18 Փետրվ.

| | |
|---|---|
| Ֆրանսըզ ֆոնտոսու 3 % | 82-37 1/2 |
| » » 3 % Ա. | |
| մորթիսանը | 83-85 |
| » » 5 % | 116-47 1/2 |
| Էհամը Ումումիէ աչըլտը | 10-80 |
| » » գաբանտը | 10-87 1/2 |
| 1865 Իսթիգրազը | 63-75 |
| 1869 » | 62-50 |
| 1873 » | 56-25 |
| Ռումէլի չըմէնտը. Թահվիլա. | 39-75 |
| Օսմանլը Պանգասը | 548-75 |
| Գրէտի Լիոնէ | 932-50 |
| Ռուս ֆոնտոսու 5 % (1877 | 92- 3/8 |
| Ռուսիանըն Շարք իսթիգրազը | 62- 1/4 |
| Իթալիա ֆոնտոսու | 81-40 |
| Մըսրը իսթիգ. պիրլէշմիշ | 292-50 |
| Իսբանեա խարիճի իսթիգրազը | 16- 5/8 |
| Դամպիօ Լօնտրա իւզէրինէ | 25-19 |

Բրիս, (Պուլվար) 18 Փետրվ

| | |
|---|---|
| Ֆրանսըզ ֆոնտոսու 3 % | 116-47 1/2 |
| Լոհամը Ումումիէ | 11- |

Վիէննա, 18 Փետրվ.

| | |
|---|---|
| Լօնտրա իւզէրինէ գամպիա | 117- |
| Ռումէլի տէմիր եօլ թահվիլաթը | 18-25 |

### ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

| | |
|---|---|
| Էսհ. Ումումիէ փետր. 7 ագչմ. գր. | 11-34 |
| » » » 8 սպհ. աչ. | 11-34 |
| » » Էն եիւքսէք | 11-33 |
| » » Էն աշաղը | 11-35 |
| » » Սաաթ 5 տէ | 11-35 |
| 1863 Իսթիգ. (Մութօն) 6 % ֆ. | - |
| 1865 » » 6 % ֆ. | - |
| 1869 » (Բինար) 6 % ֆ. | - |
| 1872 » (Պօն տիւ Թրէզօր | - |
| 1873 » (Բինար) 6 % ֆ. | - |
| Ռումէլի չըմէնտըֆէր | |
| Բէրար | 39-3/8 |
| Հէվալէսիզ բ-ր- | 17-1/2 |
| Ագչէ ֆայիզի բ-ր- | 17-1/2 |
| % | -09 |

### ԱԳՕՍԻՕՆԷԱՐ ՖԻԵԱԹԸ

| | |
|---|---|
| Գրէտի ժէնէրալ 6 % | 3-35 |
| Սօսիէթէ ժէն 6 % | 4- |
| Իսթանպոլ Պանգասը | 6-15 |
| Սօսիէթէ Օթօման | 3- |
| Թրամվայ 5 % | 3-40 |
| Լավրիօմ (մատէն) | 96- |

### ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

| | |
|---|---|
| Օսմանլը լիրասը 100 ղրշտան | Ղ. Փ. |
| Ինկիլիզ լիրասը | 110-04 |
| Ֆրանսըզ ալթունու | 87-26 |
| Բօլ | 90-05 |
| Գրիմից ալթունու | 51-22 |
| Պէեազ մէճիտիյէ | 107-32 |
| Մէթալիք | 120-15 |
| Պէշիք | 120-15 |
| Պագըր | 465-15 |
| Գարպօն գայիմէսի գաբիք | 8-44 |

### ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

| | |
|---|---|
| Էն եիւքսէք | 750- |
| Էն աշաղը | 745- |
| Սաաթ 5 տէ | 747-1/2 |